

ՎԵՂՈՒ ԶՐԱՄԲԱՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԶՖԳ ՎԱՐԿ No. CAM 1002 01 Y

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԶՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ

ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ
ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ
Մայրս 2019

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

	Էջ
ԱՆԿԱՆ ԱՌԻԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ	3-5
ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ	
Դրամական միջոցների ստացումների և ծախսումների մասին հաշվետվություն	6
Ըստ բաղադրիչների ֆոնդերի օգտագործման մասին հաշվետվություն	7
Հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ	8-14

ԱՆԿԱՆ ԱՌԻԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է Ջրային Տնտեսության Ծրագրերի Իրականացման Գրասենյակ Պետական Հիմնարկի (ՋՏԻԳ ՊՀ) ղեկավարությանը

Կարծիք

Մենք աուդիտի ենք ենթարկել ՋՖԳ No. CAM 1002 01 Y Վարկային համաձայնագրով (“Վարկային համաձայնագիր”) ֆինանսավորվող և ՋՏԻԳ ՊՀ-ի կողմից իրականացվող “Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի” (Ծրագիր) հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունները, որոնք ներառում են 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա դրամական միջոցների ստացումների և ծախսումների մասին հաշվետվությունը, ըստ բաղադրիչների ֆոնդերի օգտագործման մասին հաշվետվությունը, ինչպես նաև հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվություններին կից հաշվապահական հաշվառման քաղաքականության ամփոփը և այլ ծանոթագրությունները:

Մեր կարծիքով, Հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացնում Ծրագրի 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա դրամական միջոցների ստացումները և վճարումները՝ համաձայն “Ֆինանսական հաշվետվություններ հաշվապահական հաշվառման դրամային միջոցների սկզբունքով” Հանրային Հատվածի Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտի (ՀՀՀՀՄՍ-դրամային սկզբունք):

Կարծիքի հիմք

Մենք աուդիտն իրականացրել ենք Աուդիտի միջազգային ստանդարտներին (ԱՄՍ-ներին) համապատասխան: Այդ ստանդարտներից բխող մեր պատասխանատվությունը լրացուցիչ նկարագրված է սույն եզրակացության «Աուդիտորի պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար» պարբերությունում:

Մենք անկախ ենք Ծրագրից և ՋՏԻԳ ՊՀ-ից՝ համաձայն Հաշվապահների Էթիկայի միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված Պրոֆեսիոնալ հաշվապահի էթիկայի կանոնագրի (ՀԷՄՍԽ կանոնագիրը), և պահպանել ենք էթիկայի այլ պահանջները՝ համաձայն ՀՄԷՄԽ կանոնների: Մենք համոզված ենք, որ ձեռք ենք բերել բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ մեր կարծիքն արտահայտելու համար:

Հանգամանքի շեշտադրում – Դրամային միջոցների սկզբունքով հաշվետվությունների պատրաստում

Առանց ձևափոխելու մեր կարծիքը, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ֆինանսական հաշվետվություններին կից ծնթ. 2-ին, որտեղ ներկայացված է, որ այս ֆինանսական հաշվետվությունները պատրաստված են դրամային միջոցների սկզբունքով, որի պատճառով, այս հաշվետվությունները կարող են չհամապատասխանել այլ նպատակներով օգտագործման համար:

Հանգամանքի շեշտադրում – Ծրագիրը իրականացնող կառույցի փոփոխություն

Առանց ձևափոխելու մեր կարծիքը, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում 1.4-ին, որտեղ ներկայացված է Ծրագիրը իրականացնող կառույցի փոփոխությունը 31.03.2019թ. -ից:

Ղեկավարության պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների համար

ՋՏԾԳ ՊՀ-ի ղեկավարությունը պատասխանատու է Հաշվապահների Միջազգային Դաշնության (ՀՄԴ) Հանրային Հատվածի Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների Խորհրդի (ՀՀՀՀՄՄ) կողմից հրապարակված “ՀՀՀՀՄՄ-դրամային միջոցների սկզբունք” ստանդարտի համաձայն հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ճշմարիտ ներկայացման համար և այնպիսի ներքին հսկողության համար, որը, ղեկավարության կարծիքով, անհրաժեշտ է խարդախության կամ սխալի հետևանքով էական խեղաթյուրումներից զերծ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ապահովելու համար:

Աուդիտորի պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար

Մեր նպատակն է ձեռք բերել ողջամիտ հավաստիացում առ այն, որ հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով զերծ են էական խեղաթյուրումներից, անկախ դրանց խարդախության կամ սխալի հետևանքով առաջացած լինելու հանգամանքից, և ներկայացնել մեր կարծիքը ներառող աուդիտորի հաշվետվություն:

Ողջամիտ հավաստիացումը բարձր մակարդակի հավաստիացում է, սակայն այն չի երաշխավորում, որ ԱՄՄ-ներին համապատասխան իրականացրած աուդիտը միշտ կհայտնաբերի բոլոր էական խեղաթյուրումները, երբ նրանք առկա են: Խեղաթյուրումները կարող են առաջանալ խարդախության կամ սխալի արդյունքում և համարվում են էական, երբ խելամտորեն կարող է ակնկալվել, որ դրանք՝ առանձին կամ միասին վերցրած, կազդեն հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների՝ այդ հաշվետվությունների հիման վրա կայացվող տնտեսական որոշումների վրա:

ԱՄՄ-ների համաձայն իրականացրած աուդիտի ողջ ընթացքում մենք կիրառում ենք մասնագիտական դատողություններ և պահպանում մասնագիտական կասկածամտություն:

Ի լրումն՝

- հատկորոշում և գնահատում ենք խարդախության կամ սխալի հետևանքով հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունների էական խեղաթյուրման ռիսկերը, նախագծում և իրականացնում ենք աուդիտորական ընթացակարգեր՝ այդ ռիսկերին արձագանքելու նպատակով և ձեռք ենք բերում աուդիտորական ապացույցներ, որոնք բավարար և համապատասխան հիմք են հանդիսանում մեր կարծիքի համար: Խարդախության հետևանքով առաջացած էական խեղաթյուրման չհայտնաբերման ռիսկն ավելի բարձր է, քան սխալի հետևանքով էական խեղաթյուրման չհայտնաբերման ռիսկը, քանի որ խարդախությունը կարող է ներառել հանցավոր համաձայնություն, զեղծարարություն, միտումնավոր բացթողումներ, սխալ ներկայացումներ կամ ներքին հսկողության համակարգի չարաշահում,
- ձեռք ենք բերում աուդիտին վերաբերող ներքին հսկողության մասին պատկերացում՝ տվյալ հանգամանքներին համապատասխան աուդիտորական ընթացակարգեր նախագծելու, և ոչ Շնկերության ներքին հսկողության արդյունավետության վերաբերյալ կարծիք արտահայտելու համար,
- գնահատում ենք հաշվապահական հաշվառման կիրառված քաղաքականության տեղին լինելը, ինչպես նաև ղեկավարության կողմից կատարված հաշվապահական գնահատումների և կից բացահայտումների խելամտությունը,
- Գնահատում ենք ֆինանսական հաշվետվությունների ընդհանուր ներկայացումը, կառուցվածքը և բովանդակությունը, ներառյալ բացահայտումները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների հիմքում ընկած գործարքների և դեպքերի ճշմարիտ ներկայացումը:



Մենք, ի թիվս այլ հարցերի, ղեկավարությանը տեղեկացնում ենք աուդիտի առաջադրանքի պլանավորված շրջանակի և ժամկետների, ինչպես նաև աուդիտի ընթացքում հայտնաբերված նշանակալի հարցերի, ներառյալ՝ ներքին հսկողությանը վերաբերող նշանակալի թերությունների մասին:

Եզրակացություն իրավական այլ պահանջներին համապատասխանելու վերաբերյալ

Վարկային Համաձայնագրի պահանջների պահպանման նպատակով, ՋՏԾԻԳ-ի ղեկավարությունը պետք է ապահովի, որ.


1. Ֆոնդերն օգտագործվել են Հայաստանի Հանրապետության և Ջարգացման Ֆրանսիական Գործակալության (ՋՖԳ) միջև 2016թ. հունվարի 26-ին կնքված Վարկային Համաձայնագրում նշված պայմաններին և ՋՖԳ համապատասխան ուղեցույցներին համապատասխան՝ պատշաճ ուշադրություն դարձնելով տնտեսմանը և արդյունավետությանը, և միայն այն նպատակներով, որոնց համար հատկացվել են:
2. Առհանման դիմումներում ներկայացված ծախսերը ապահովված են համապատասխան հիմնավորող փաստաթղթերով, գրանցումներով և հաշիվներով: Առհանման դիմումներում ներառված և փոխհատուցված ծախսերը ընդունելի են ֆինանսավորման համար համաձայն Վարկային Համաձայնագրի:
3. Ծրագրի հաշիվը վարվել է համաձայն Վարկային Համաձայնագրի պայմանների և ՋՖԳ համապատասխան ուղեցույցների:
4. Ֆինանսավորվող աշխատանքները և ծառայությունները ձեռք են բերվել համաձայն Վարկային համաձայնագրի պայմանների և ՋՖԳ համապատասխան ուղեցույցների:

Մեր կարծիքով, 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա ընթացքում ՋՏԾԻԳ ղեկավարությունը պահպանել է նշված պահանջները:

“Բի-Դի-Օ Արմենիա” ՓԲԸ
13 մարտի, 2019թ.

Վահագն Սահակյան, FCCA
Տնօրեն

Գևորգ Խաչատրյան, FCCA
Աուդիտոր



ՎԵՂՈՒ ՋՐԱՄԲԱՐԻ ԵՎ ՈՌՈՂՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՅՄԱՆ ԾՐԱԳԻՐ
 ՁՖԳ Վարկ No. CAM 1002 01 Y

Դրամական միջոցների ստացումների և ծախսումների մասին հաշվետվություն
 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ
 (Եվրո)

	Փաստացի		Նախատեսված		Ենթում		ԾԳՓ
	Հաշվետու տարի	Աճողական առ 31.12.2018թ.	Հաշվետու տարի	Աճողական առ 31.12.2018թ.	Հաշվետու տարի	Աճողական առ 31.12.2018թ.	
Դրամական միջոցների սկզբնական մնացորդ							
Ծրագրի հաշիվ (ՁՖԳ վարկ)	1,249,152.68	-					
Ծրագրի հաշիվ (ՀՀ Կառավարություն)	1,249,152.68	-					
Ֆոնդերի աղբյուրները							
ՁՖԳ վարկ No. CAM 1002 01 Y	9,000,000.00	44,000,000.00					75,000,000.00
ՀՀ Կառավարության համաֆինանսավորում	2,189,793.38	7,131,902.24					15,004,358.00
Ընդամենը	11,189,793.38	51,131,902.24					90,004,358.00
Արտարժուպային օգուտ/(կորուստ)	19,904.24	(10,840.75)					
Ֆոնդերի օգտագործում							
1. Խորհրդատվական ծառայություններ, շինարարական աշխատանքներ, ԾԻԳ-ի գործառնական ծախսեր:	10,611,978.93	49,274,190.12					
Ընդամենը ծրագրային ծախսեր	10,611,978.93	49,274,190.12			14,395,306.03	(3,783,327.10)	90,004,358.00
Դրամական միջոցների վերջնական մնացորդ							
Ծրագրի հաշիվ (ՁՖԳ վարկ)	1,846,871.37	1,846,871.37					
Ծրագրի հաշիվ (ՀՀ Կառավարություն)	-	-					
Ընդամենը	1,846,871.37	1,846,871.37					90,004,358.00



Տիրամ Բախանյան
 Տնօրենի պաշտոնակատար
 13 մարտի, 2019

(Signature)
 Աշխն Ջանջուրազյան
 Ֆինանսական ղեկավար

Ծանոթագրությունների 8-14 էջերը կազմում են այս հոկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ զեղչված հաշվետվությունների բաղկացուցիչ մասը:

ՎԵՂՈՒ ՋՐԱՄԲԱՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
 ԶՖԳ Վարկ No. CAM 1002 01 Y

Ըստ բաղադրիչների ֆինդերի օգտագործման մասին հաշվետվություն
 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ
 (Եվրո)

Բաղադրիչ	Փաստացի		Նախատեսված		Ենթամ		ԾԳՓ
	Հաշվետու տարի	Անդրական առ 31.12.2018թ.	Հաշվետու տարի	Անդրական առ 31.12.2018թ.	Հաշվետու տարի	Անդրական առ 31.12.2018թ.	
Բաղադրիչ 1. Վերու ցրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարություն	10,128,329.88	48,612,178.55	13,911,656.98	52,395,505.65	(3,783,327.10)	(3,783,327.10)	77,185,592.00
Բաղադրիչ 2. Ոռոգելի մակերևաի վերականգնում, արդիականացում, ընդլայնում	382,452.30	382,452.30	382,452.30	382,452.30	-	-	11,939,166.00
Բաղադրիչ 3. Ծրագրի իրականացում	101,196.75	279,559.27	101,196.75	279,559.27	-	-	879,600.00
Ընդամենը ծրագրային ծախսեր	10,611,978.93	49,274,190.12	14,395,306.03	53,057,517.22	(3,783,327.10)	(3,783,327.10)	90,004,358.00


 Տիգրան Բաբայան
 Տնօրենի պաշտոնակատար
 13 մարտի, 2019




 Աշխեն Ջանջուրազյան
 Ֆինանսական ղեկավար

Ծանոթագրությունների 8-14 էջերը կազմում են այս հաստիք-հավաստակների ֆինանսական հաշվետվությունների բաղկացուցիչ մասը:

Հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ
2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ

1. Ընդհանուր տեղեկություններ

1.1. Ծրագիր

2016թ. հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության և Չարգացման Ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև ստորագրվել է No. CAM 1002 01 Y վարկային համաձայնագիրը, համաձայն որի ԶՖԳ-ն Հայաստանի Հանրապետությանն է տրամադրել է 75,000,000 եվրո գումարը չգերազանցող վարկ:

Վարկը տրամադրվել է ֆինանսավորելու մի քանի ջրամբարների կառուցումը, մասնավորապես Հայաստանի Արարատի դաշտավայրում գտնվող Վեղի ջրամբարի, ազգային գյուղական ոռոգման համակարգի կայունությունը բարելավելու նպատակով:

Գլխավոր համաձայնագրի “Ֆինանսավորման պլան” հավելվածում ԶՖԳ կողմից ֆինանսավորման ծախսերի նախահաշիվը կազմել է 75,003,631 եվրո:

Վարկը տրամադրվել է “Վեղու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիր” (Ծրագիր) իրականացման նպատակով:

Ծրագիրը արդյունավետ է դարձել 2016թ. մայիսի 12-ին: Ծրագրի տեխնիկական ավարտը սահմանված է 2021թ. մարտի 31-ը: ԶՖԳ No.CAM 1002 01 Y վարկի առհաման դիմումների ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2021թ. մայիսի 31-ը, իսկ կատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց վերջնական վճարումների համար վերջնաժամկետը 2021թ. նոյեմբերի 30-ն է:

1.2. Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը բերրի արարատյան հարթավայրում.

ա) ապահովել հավելյալ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեղու ջրամբարի կառուցման միջոցով,

բ) բարելավել ոռոգման արդյունավետությունը ցանցի վերանորոգման և արդիականացման միջոցով:

Վերացնելով ջրային և ոռոգման ցանցերի սահմանափակումները՝ ծրագրի նպատակն է վերացնել Արարատյան հարթավայրում գյուղատնտեսական հողերը լքելու միտումը:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

Բաղադրիչ 1. Վեղու ջրամբարի և օժանդակ կառուցվածքների շինարարություն.

Բաղադրիչ 2. Ոռոգելի մակերեսի վերականգնում, արդիականացում, ընդլայնում.

Բաղադրիչ 3. Ծրագրի իրականացում:

Հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ
 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ

1.3. Ծրագրի բյուջե և ֆինանսավորում

Ծրագիրը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից.

- ՁՖԳ No. CAM 1002 01 Y վարկ - ծախսերի ֆինանսավորում 100%՝ բացառությամբ հարկերի,
- Հայաստանի Հանրապետության Կառավարություն (ՀՀ Կառավարություն)– հարկերի ֆինանսավորում:

Կատեգորիա	ՁՖԳ No. CAM 1002 01 Y վարկ	ՀՀ Կառավարություն	Ընդամենը
	Եվրո	Եվրո	Եվրո
1. Խորհրդատվական ծառայություններ, շինարարական աշխատանքներ, ԾԻԳ-ի գործառնական ծախսեր:	75,000,000.00	15,004,358.00	90,004,358.00
Ընդամենը	75,000,000.00	15,004,358.00	90,004,358.00

Առհանման հայտեր

Վարկի տրամադրումը կատարվում է առհանման հայտերի հիման վրա կանխավճարների ձևով: Առաջին առհանման հայտը ներառում է. ա) թույլատրելի ծախսերի վերաֆինանսավորման համար պահանջվող գումարը և բ) սահմանված նախնական կանխավճարի համար պահանջվող գումարը: Հետագա կանխավճարները տրվում են պայմանով, որ առհանման հայտում նշված կանխավճարին անմիջապես նախորդող կանխավճարի առնվազն 80%-ը և նախավերջին կանխավճարի 100%-ը օգտագործվել են:

1.4. Ծրագրի իրականացում

Ծրագիրը իրականացվում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային Տնտեսության Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկի (ՋՏԾԻԳ) կողմից:

ՋՏԾԻԳ-ի հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Վարդանանց փակուղի 8:

2019թ. հուլիսի 1-ից դադարեցվում է ՋՏԾԻԳ-ի գործունեությունը՝ համաձայն 2019թ. փետրվարի 28-ի թիվ 170-Ն ՀՀ Կառավարության որոշման: ՋՏԾԻԳ-ի փոխարեն Ծրագրի իրականացման գործառույթները շարունակելու է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ կառուցվածքային ստորաբաժանման միջոցով:

Հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ
2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ

2. Հաշվապահական հաշվառման քաղաքականության ամփոփ

2.1. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում

Ծրագրի հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունները պատրաստվել են Հաշվապահների Միջազգային Դաշնության (ՀՄԴ) Հանրային Հատվածի Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների Խորհրդի (ՀՀՀՀՄՍԽ) կողմից հրապարակված «Ֆինանսական հաշվետվություններ հաշվապահական հաշվառման դրամային միջոցների սկզբունքով» Հանրային Հատվածի Հաշվապահական Հաշվառման Ստանդարտի համաձայն:

Այս հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս՝ կիրառվել է ստորև ներկայացված հաշվապահական հաշվառման քաղաքականությունը: Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կիրառվել է հետևողականորեն ներկայացված ժամանակաշրջանների համար:

2.2. Հաշվապահական հաշվառման դրամային միջոցներ հիմունք

Ծրագրի ֆինանսավորումը ճանաչվում է դրամական միջոցների ստացման պահին: Ծրագրի ծախսումները ճանաչվում են որպես Ծրագրի ծախսեր դրանց վճարման պահին:

2.3. Ներկայացման արժույթը

Այս հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունների ներկայացման արժույթը Եվրոն է (EUR):

Տեղական արժույթով (ՀՀ դրամ, AMD) կատարված ՀՀ Կառավարության համաֆինանսավորումը և ծախսերը փոխարկվում են եվրոյի գործարքի օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) կողմից սահմանած փոխարժեքով:

Փոխարժեքի փոփոխությունների ազդեցությունը տեղական արժույթով պահվող դրամական միջոցների վրա ներկայացվում է առանձին տողով Դրամական միջոցների ստացումների և ծախսումների մասին հաշվետվության մեջ:

2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը՝ 1 եվրոն = 580.10 դրամ:

2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը՝ 1 եվրոն = 553.65 դրամ:

2.4. Հարկեր

Ծրագրի շրջանակներում հարկերը վճարվում են ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

2.5. Բյուջե

Ծախսերի բյուջեն կազմվում է նախորդ ժամանակաշրջանի փաստացի կուտակային ծախսերին գումարելով պլանավորումը հաշվետու ժամանակաշրջանի համար՝ ըստ թարմացված գնումների պլանի:

Հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ
 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ

3. Առհանման դիմումների ամփոփ

31.12.2018թ.-ին ավարտված տարվա վերաբերյալ

Առհանման դիմումի համարը	Առհանման դիմումի ամսաթիվը	Առհանման դիմումի գումարը	Առհանման հաստատման ամսաթիվը
		Եվրո	
5	02.02.2018	9,000,000.00	22.02.2018
		9,000,000.00	

4. Ծրագրի հաշվի հաշվետվություն

Հաշվարկային հաշիվ	900000902255
Բանկ	Կենտրոնական գանձապետարան
Հասցե	Մելիք-Աղամյան 1, Երևան, 0010, Հայաստանի Հանրապետություն,
Արժույթը	Եվրո

	ԶՖԳ No. CAM1002 01 Y Վարկ 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ
1. Սկզբնական մնացորդ	1,249,152.68
2. Ավելացում. սկզբնական անհամապատասխանություն	-
3. ԶՖԳ ֆոնդի կանխավճար/համալրում	9,000,000.00
4. Նվազեցում. Ծրագրի հաշվից մարում ԶՖԳ -ին	-
5. Ծրագրի հաշվին համալրված գումարի ներկա մնացորդը	10,249,152.68
6. Ծրագրի հաշվի վերջնական մնացորդ 31.12.2018 դրությամբ	1,846,871.37
7. Ավելացում. վճարված ընդունելի ծախսերի գումար	8,402,281.31
8. Նվազեցում. ստացված տոկոսներ (եթե կրեդիտագրվել են Ծրագրի հաշիվ)	-
9. Ընդամենը հաշվառված համալրում	10,249,152.68
10. Տարբերություն (5)-(9)	-

Հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ
 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ

5. Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն

Ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը ներառում է ակտիվները, պարտավորությունները և Ծրագրի զուտ ակտիվները հաշվետու ամսաթվի դրությամբ: Հաշվետվությունը պատրաստված է հաշվեգրման սկզբունքով, որտեղ գործարքները ճանաչվում են կատարման պահին (այլ ոչ՝ ստացման կամ վճարման պահին):

		31.12.2018 Եվրո	31.12.2017 Եվրո
ԱԿՏԻՎՆԵՐ			
Դրամական միջոցներ	6	1,846,871.37	1,249,152.68
Կանխավճարներ	7	7,695,845.54	10,339,293.71
Ընդամենը ակտիվներ		9,542,716.91	11,588,446.39
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ			
Կրեդիտորական պարտավորություններ	8	2,611,108.10	2,208,187.51
Ընդամենը պարտավորություններ		2,611,108.10	2,208,187.51
ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐ			
Աճողական մուտքեր			
ԶՖԳ No. CAM1002 01 Y Վարկ	10.1	44,000,000.00	35,000,000.00
ՀՀ Կառավարություն	10.2	7,131,902.24	4,942,108.86
		51,131,902.24	39,942,108.86
Աճողական ծախսումներ			
Ծրագրի ծախսումներ		(43,861,961.80)	(30,321,831.99)
		(43,861,961.80)	(30,321,831.99)
Արտարժույթի փոխարժեքային օգուտ/(կորուստ)			
		(338,331.63)	(240,017.99)
Ընդամենը զուտ ակտիվներ		6,931,608.81	9,380,258.88

6. Դրամական միջոցներ

	Բանկ	Արժույթը	31.12.2018	31.12.2017
			Եվրո	Եվրո
Ծրագրի հաշիվ (ԶՖԳ No. CAM 1002 01 Y) վարկ	Գանձապետարան	Եվրո	1,846,871.37	1,249,152.68
Ընդամենը			1,846,871.37	1,249,152.68

Հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ
 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ

7. Կանխավճարներ

	31.12.2018	31.12.2017
	Եվրո	Եվրո
Շինարարական աշխատանքների գծով (ա)	7,480,897.18	10,016,645.18
Խորհրդատվական ծառայությունների գծով	212,608.6	321,743.84
Գործառնական ծախսերի գծով	2,339.76	904.69
	7,695,845.54	10,339,293.71

(ա) Կանխավճարները տրվել են շինարարական պայմանագրերի գնի 20%-ի չափով: Կանխավճարները ապահովված են բանկային երաշխիքներով: Բանկային երաշխիքների ժամկետները սահմանված են մինչև աշխատանքների կատարման 90%/100% կամ պայմանագրերի ժամկետի ավարտը: Կանխավճարները մարվում են յուրաքանչյուր կատարողական ակտի գումարից՝ ելնելով բանկային երաշխիքի կամ պայմանագրի պահանջներից:

8. Կրեդիտորական պարտավորություններ

	31.12.2018	31.12.2017
	Եվրո	Եվրո
Շինարարական աշխատանքների գծով (երաշխիքային գումարներ) (ա)	2,611,108.1	2,036,132.35
Խորհրդատվական ծառայությունների գծով	-	172,042.64
Գործառնական ծախսերի գծով	-	12.52
	2,611,108.1	2,208,187.51

(ա) երաշխիքային գումարները պահվել են ներկայացված կատարողական ակտերից, 5% կամ 10%-ի չափով (համաձայն կնքված պայմանագրերի դրույթների):

9. Ծրագրային ծախսեր

9.1. Ծրագրային ծախսերի բաշխումը ըստ ֆունդերի

Ծախսային հոդվածներ	Հաշվետու տարի			Կուտակային 31.12.2018թ. դրությամբ		
	ԶՖԳ No. CAM1002 01 Y Վարկ	ՀՀ Կառավարու- թյուն	Ընդամենը	ԶՖԳ No. CAM1002 01 Y Վարկ	ՀՀ Կառավարու- թյուն	Ընդամենը
	Եվրո	Եվրո	Եվրո	Եվրո	Եվրո	Եվրո
1. Խորհրդատվական ծառայություններ, շինարարական աշխատանքներ, ԾԻԳ-ի գործառնական ծախսեր:	8,402,281.31	2,209,697.62	10,611,978.93	42,153,128.63	7,121,061.49	49,274,190.12
Ընդամենը	8,402,281.31	2,209,697.62	10,611,978.93	42,153,128.63	7,121,061.49	49,274,190.12

Հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ
 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ

9.2. Ծրագրային ծախսերի բյուջեի կատարում

Ծախսային հոդված	Աճողական ծախսումներ 31.12. 2018թ. դրությամբ	Ընդամենը բյուջե	Կատարում
	Եվրո	Եվրո	%
1. Խորհրդատվական ծառայություններ, շինարարական աշխատանքներ, ԾԻԳ-ի գործառնական ծախսեր:	49,274,190.12	90,004,358.00	55%
Ընդամենը	49,274,190.12	90,004,358.00	55%

10. Ֆինանսավորում

10.1. Վարկ ԶՖԳ No. CAM 1002 01 Y

	Հաշվետու տարի Եվրո	Աճողական առ 31.12.2018 Եվրո
Նախնական կանխավճար		10,000,000.00
Լրացուցիչ կանխավճար	9,000,000.00	34,000,000.00
Ընդամենը	9,000,000.00	44,000,000.00
Ընդամենը բյուջե		75,000,000.00
Առ 31.12.2018 տրամադրված ֆինանսավորում %		59%

10.2. ՀՀ Կառավարություն

	Հաշվետու տարի Եվրո	Աճողական առ 31.12.2018 Եվրո
Ֆինանսավորում	2,189,793.38	7,131,902.24
Ընդամենը բյուջե		15,004,358.00
Առ 31.12.2018 տրամադրված ֆինանսավորում %		48%